

Հրապարակումներ

ԵՐԱԺԻՇՏԸ ԵՒ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ

Երաժիշտ, խմբավար ու յօրինող Յակոբ Խվեզեանի (1891–1948 թ.թ.)¹ մահուան առիթով՝ Կիրակի, 21 Մարտի, 1943 թ.ին, Պէյրուքի Աթլո–Ամերիկեան եկեղեցիին մէջ յիշտակի հանդիսութիւն մը կը կատարուի՝ հովանաւորութեամբ լիբանահայ երեք համայնքներու պետերուն։ Յիշտակի հանդէսին իրենց մասնակցութիւնը կը բերեն Տոքր. Գ. Վարդապետեան (քացման խօսք) Թր. Վիզքը, Օր. Զ. Աղէկեան, Տիար Յովհաննէս Թիլֆեան (ուղերձ), Տիկին Եւնիկէ Քասունի, Վեր. Տիգրան Ե. Քասունի, Յ. Վրդ. Գալայնեան, Տոքր. Է. Էլմանեան (Երաժշտական յայտագիր) եւ Վեր. Ե. Կէօֆկէօգեան (աղօք-ֆ)։ Օրուան զլխաւոր բանախօսները կ'ըլլան Բարսեղ Կանաչեան եւ Նիկոլ Աղբալեան, որոնից յաջորդարար հանդէս կու գան Երաժիշտը և Երաժշտութիւնը² եւ Հայ Մշակոյթի Ծառաները նիւթերով։ Ստորեւ կը հրատարակենք Բարսեղ Կանաչեանի դասախոսութիւնը, որուն յայտնաբերումը կը պարտինք Տիկ. Ռուպինա Ալահայտոյեան–Արքիմեանի, որ լիբանահայ երգչախումբերու պատմութեան ուսումնասիրութեան համար կատարած իր պրատումներու ընթացքին, Տիար Յովհ. Թիլֆեանի մօտ կը գտնէ յիշեալ դասախոսութեան ձեռագիրը։ Ընդառաջելով յայտնուած փափաքին, Տիար Յ. Թիլֆեան սիրայօժար կերպով ձեռագիրը յանձնեց Հանդէսի խմբագրութեան։

1. Յակոբ Խվեզեանի կենսագրական գիծերուն ու գործունեութեան համար տես՝ Գրիգոր Պողարեան, Այնթառականք, Բ., Մահարձան, Պէյրուք, 1975, էջ 428–435։

2. Ձեռագիրը խորագիր չունի, կ'ենթադրենք որ օրուան յայտագիրին (?) համար նման վերթագիր մը քելադրուած է Բ. Կանաչեանի կողմէ։ Գ. Պողարեան, որ իր տեղեկութիւնները ժաղած է «Պր. Թիլֆեանի տրամադրած ուղերձէն եւ Յուրելեանի նուիրուած լրագրական տեղեկատուութիւններէ, տրամադրուած Տիկին Սաքենի Խվեզեանէ» (նոյնը, էջ 434), յիշեալ վերտառութեան տակ կը դնէ Բ. Կանաչեանի արտասանած խօսքը։ Նոյն խորագիրը կը պահենք այսուեղ, բանախօսութեան հրատարակութեան առիթով։

**

Կը տեսնէք որ այսօր բնաւ դերիս մէջ չեմ. փոխանակ դէմս
երգողներու լսողներ ունիմ:

Երբ ինձ առաջարկուեցաւ երկու խօսք ընել երաժշտի եւ երա-
ժշտութեան մասին, այսօրուայ յիշատակի հանդէսին առթիւ բա-
ւական վարանումէ վերջ... որովհետեւ բանախօս մը չեմ. չի կրցի
մերժել ի յարգանս ազնիւ բարեկամիս. Յակոր իւլէզեանին:

Նպատակս պիտի չըլլայ այստեղ երաժշտութեան գովքն ընել,
որովհետեւ եթէ երաժիշտը գովեմ ինքինքս գոված կ'ըլլամ, եթէ
երաժշտութիւնը գովեմ, արուեստ գոված կ'ըլլամ, ահա դրու-
թիւնս: Բայց չեմ կրնար չընել որ երաժշտութիւնը արուեստներու
թագուհին է, ազգերու եւ ժողովուրդներու հոգեբանութեան արտա-
ցոլացումն է եւ քաղաքակրթութեան չափանիշը:

Զգենք մեծ ազգերը որոնք արդէն ծանօթ են իրենց քաղաքա-
կրթութեամբ. առնենք փոքրիկ Պուլկարիան, ուր անցուցած եմ ամ-
բողջ պատանեկութիւնս. Պուլկարիան, բոլորովին նոր պատագրուած
ազգ մըն է. բայց այսօր, ձայնասփիւոի միջոցաւ ինքինքս ծանօթա-
ցուցած է աշխարհին իր բարձր երաժշտութիւնով. ամէնքս ալ լաւ
երաժշտութիւն լսելու համար նախ կը դիմէնք Սօֆիաի կայանին:
Անոնք երբ երաժշտութեան մէջ այս բարձրութեան հասած են կը
նշանակէ թէ միւս արուեստներն ու գիտութիւնները նոյն աստիճանի
վրայ են. որով ան կատարելապէս մշակուած ազգ մըն է:

Գիտէ՞ք այդ ազգը ինչ յարգանք ունի երաժշտին եւ երաժշ-
տութեան հանդէպ. մէկ երկու օրինակ բերեմ ձեզի:

Երբ պատանի էի եւ ջութակ կը սորվէի ուզեցի լաւ ջութակ
մ'ունենալ. գացի երաժշտական գործիքներ ծախողի մը եւ ըսի որ
ազուոր ջութակ մը կ'ուզեմ, բայց փոխարժէքը շաբթէ շաբաթ կրնամ
վճարել. բնաւ չի վարանեցաւ: Ջութակ մը տուաւ որ փորձեմ. նուա-
զեցի, ի հարկէ մեծ բան մը չէր նուազածս բայց երբ լսեց ըսաւ.
քանի որ երաժշտութեան կը հետեւիս կը վաստահիմ քեզի եւ ջութակը
յանձնեց իմ առաջարկած պայմանովս: Այդ տարիքիս մէջ չի հասկը-
ցայ անոր խօսքերուն խորութիւնը միայն կը յիշեմ որ անոնք մեծ
տպաւորութիւն գործեցին վրա:

Ուրիշ պարագայ մը:

Երգչախումբի կամ նուազախումբի փորձերուն համար ոչ
միայն ձրի կը տրամադրուին իրենց դպրոցներուն սրահները այլ
ձմեռ ժամանակ վառարանին փայտն ու վառողն ալ կը արամա-
դրուին..... ահա այն վերաբերմունքը որ ունին անոնք երաժշտին

եւ երաժշտութեան հանդէպ . այս դիւրութիւնները կու տան անոնք աղդային մշակոյթի սիրոյն :

Երաժիշտը մեծ զեր ունի կատարելիք երաժշտութեան եւ իր պատկանած աղդին համար :

Մենք հայերս մեր տառապանքը, մեր կորուստները օտարին ցոյց տալու համար շատ լացինք ու ողբացինք . անոնք ցաւեցան մեր վրայ ու մեզ խեղճ ու կրակ ժողովուրդի մը տեղ դրին, ատեն մը վերջն ալ մոռցուեցաւ :

Զինադադարին երր Հալէպ կը գտնուէի, հայութիւնը ամէն կողմէ սկսաւ հաւաքուիլ : Կեանքը վերսկսաւ, անմիջապէս բարեկամներու թելադրութեանց վրայ համերդ մը տուինք . ներկայ եղան Արարիոյ թագաւորը, բարձրաստիճան անդիմացի սպաներ եւ ամբողջ հայութիւնը : Առաջինները զարմացած էին որ այս ջարդուած, կտոր կտոր եղած ժողովուրդը ուրեմն այսքան ինքնատիպ եւ զեղեցիկ երաժշտութիւն ունի, այս անդամ փոխանակ արդահատելու անոնք հիացան հայուն վրայ եւ իրենց մտքին մէջ տեղ բռնած Սօնա Եարը երդելով հեռացան սրահէն :

Միջանկեալ յիշեմ որ այդ թուականին ծանօթացայ դժբաղդ բարեկամիս իւլիզեանին . այդ շրջանին եւ իմ մեկնելէս վերջն ալ ան խումբով մը շարունակեց համերդներ կազմակերպել եւ վառ պահել հայ երաժշտութիւնը : Բայց ատեն մը վերջ ի՞նչ պատահեցաւ որ իր այնքան սիրած արուեստը մասսմբ լքեց եւ հակառակ իր կամքին լծուեցաւ, դաշնակ նորոգելու եւ երաժշտական գործիքներ ծախելու դործին : Կարծեմ ամենուս ալ յայտնի է պատճառը, ան պարտաւորուած էր այդպէս ընելու եւ ատոր համար ալ դառնացած էր, ուրեմն ան խամրեցաւ . . .

Անցնինք :

Հայ երդին դովեստը միշտ օտարներէն կը սպասենք որպէսզի մենք ալ հաւնինք . շատերը այն համոզումը ունին որ եւրոպացին հասկցող է, հետեւաբար եթէ ան հաւնի ուրեմն լաւ է, անշուշտ այս ըստա ընդհանուր մտայնութեան համար է, ունինք յարդելի բացառութիւններ որոնց թիւին աճումը մեծ միիթարութիւն է աղդի մը համար :

Հայ երդը իր պատուաւոր տեղը ունի միջազգային երաժշտութեան մէջ, ուր որ լսուած է մեծ դովեստներու արժանացած է, այս կը պարտինք մեր մեծ երաժիշտ կ. [ոմիտաս] Վարդապետին, ան համոզուած էր որ իր սկսած աշխատանքը արժէքաւոր է եւ օդտակար աղդային մշակոյթի տեսակէտով, ու ատոր համար հակառակ շատ մը դժուարութիւններու եւ զրկանքներու ան շարունակեց իր դործը մինչեւ ուր որ կըցաւ :

Մեր երգը շատ հինքն եկած է մեղի, կրնար կորսուելու դատապարտուած ըլլալ, անոր արժէքը կոմիտաս Վարդապետն էր որ մէջտեղ հանեց, հիմա որ վրկուած է պէտք է գիտնանք զայն պահել եւ արժեցնել, եթէ մենք ազգովին մեր արժէքներու գիտակցութիւնով զինուած ըլլայինք մեր պատկերը բոլորովին տարբեր կ'ըլլար այսօր :

Նոր սերունդը այս հասկացողութեամբ պէտք է քալէ, եւ վըստահ եղէ՛ք որ ամենէն ուղիղ ճամբան է ան :

ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ ՌԵԹԷՈՍ ՊԵՐՊԵՐԵԱՆԻ ՄԱՍԻՆ

1952 թ.-ի Մարտ 9-ին, Պէյրութի Ամերիկեան Համալսարանի հանդիսասարահին մէջ, տեղի կ'ունենայ մեծանուն դաստիարակ, գրագիտ, մանկավարժ ու նարտասան Ռեքէոս Յ. Պէրպէրեանի ծննդեան հարիւրամեակին նուիրուած հանդիսութիւն մը, որուն բարձր հռվանաւորութիւնը կը ստանձնէ Գարեգին Ա. Կարպադիկոս Յովսէփեան : Հանդիսութեան ներկայ կը գտնուին ուսուցափետին երկու հարազատները՝ Մաննիկ եւ Շահան Պէրպէրեանները :

Կը բանախոսեն «Երիտասարդ Հայութի»ի խմբագրապետուիի Սիրան Սեզա եւ Դարեվանքի ուսումնապետ՝ Բիւզանդ Եղիայեան, Ծիր ունենալով՝ յաջորդաբար, Ռ. Պէրպէրեանի «Անձնաւորութիւնն ու իր Դրոշմը» եւ Ռ. Պէրպէրեանը որպէս «Ուսուցիչ ու Դաստիարակ» : Հարիւրամեակի այս հանդիսութեան երրորդ բանախոսը պիտի ըլլար Կոստան Զարեան, որ պիտի խօսէր «Գրադէտ ու Ճարտասան» Ռ. Պէրպէրեանի մասին : Սակայն, անակնկալ անհանգստութեան մը պատճառով Կ. Զարեան կը բացակայի հանդիսութենէն, բայց իր մասնակցութիւնը կը բերէ սառեւ հրատարակուազ գիրով, որ կը կարդացուի բեմէն : Այդ գրութիւնը, իր անտիպ ըլլալու հանգամանգին կողքին, սահնչելի վկայութիւն մը կը հանդիսանայ հայ գրականութեան եւ մշակոյթի երկու պայծառ անուններու՝ Ռ. Պէրպէրեանի եւ Կոստան Զարեանի մասին :

Ուսուցափետ Ռեքէոս Պէրպէրեանի սաներէ՛գ՝ Տիար Օննիկ Գոչունեան, իր մահէն (1981 թ.) մէկ քանի ամիսներ առաջ ստորեւ հրատարակուող Կոստան Զարեանի խօսքը յանձնեց Հայկագեան Գոլէնի Հայագիտական Գրադարանին :